

և կերպով մը գիտնալ թէ արդեօք ար-  
քայութիւնն էր :

Ճրագին լոյսը երթալով կը նուազէր  
ու կը մթննար . հազիւ կրնայի դիմացս  
եղած բաները զանազանել : Բոլոր ուժս  
ժողովեցի և մեծաւ աշխատութեամբ  
կրցայ ծածկոցը բոլորովին վերցնել :  
Հազիւ թէ զայն վերցուցեր էի , ճրագը  
բոլորովին մարեցաւ , և ես կատարեալ  
մթութեան մը մէջ մնացի : Այն վայր-  
կեանը ինծի համար սոսկալի եղաւ .  
անհնարին է բացատրել ինչ որ ես այն  
մահաբեր վայրկենին զգացի : Վախն ա-  
մէն բանի յաղթեց . տերևի պէս կը  
դողայի , մազերս տնկուեցան , և կար-  
ծես թէ ալ շունչ չէի կրնար առնուլ :  
Կորսուած էի , և ինչ ընելիքս չէի գի-  
տեր : Խարխափելով մէկ ձեռքս երկրն-  
ցուցի , որպէս թէ երթալու ճամբան  
գտնեմ , և քարի պէս պաղ բանի մը  
հանդիպեցայ , բայց իմ հրելուս տե-  
ղի տուաւ : Մաստկութեամբ բռնեցի  
զայն և ուժով սխմեցի . ինծի ուրիշ մա-  
տերու և ուրիշ ձեռքի դպչելու պէս ե-  
կաւ : Ուզեցի խալըսիլ , բայց չկրցայ .  
որչափ զիս քակելու կը ջանայի , այն-  
չափ աւելի կաշկանդուիլ կ'իմանայի .  
փուճ տեղը շտտ անգամ ջանացի ձեռքս  
ետ քաշելու , վասն զի երկու սքցանի  
մէջ եղածէ աւելի սխմուած էր : Կը  
թողում երևակայել իմ տագնապս ու  
սարսափս . մէկէն միտքս եկաւ այն ա-  
հաւոր համոզմունքը , թէ մեռելը բըռ-  
ներ է զիս , և հիմա իրեն իշխանութեան  
տակ եմ : Այն միջոցին տկար և խուլ  
կանչելու ձայն մը կը լսեմ . Հենրիկոս ,  
Հենրիկոս : Այն միայնութեան մէջ , և  
այն տեղը ուր կը կարծէի թէ մարդ չը-  
կայ , երբոր իմ անունս արուիլը լսեցի ,  
արիւնս երակներուս մէջ պաղեցաւ ,  
ծունկերս ծալլեցան , և զգայութիւնս  
կորսնցուցած՝ գետնին վրայ տարա-  
ծուած ինկայ :

Կը շարունակուի :

Եթովպիա և Անգղիացոց վերջին  
արշաւանքը :

Անգղիական տէրութիւնն արշաւանք  
մը սկսաւ Եթովպիոյ դէմ , անցեալ  
տարւոյն վերջերը , իւր հիւպատին և  
ազգայնոցը բանտարգելութեան վրէժն  
առնելու համար : Եթովպիոյ աշխարհը  
որ Ափրիկէ պտըտող ճանապարհորդաց  
տուած տեղեկութիւններովը միայն ճանչ-  
ցուած է , երկու մաս կը բաժնուի . Դի-  
կրէ և Ամհարա . հիւսիսային արևելեան  
կողմն , կարմիր ծովուն եզերացը մօտ ,  
Դիկրէի մասն է . լեզունին աղաւաղու-  
թիւն մ'է հին կիզ լեզուն , որ Եթով-  
պական սրբազան լեզուն է , Հրէից և  
Արաբացոց լեզուններէն ձևացած : Ամ-  
հարայի մէջ լեզուն բոլորովին տարբեր  
է , բնակիչներն ալ Տէմպէս կամ Յանա  
լճին մօտակայ Եթովպիոյ մէջտեղի  
դաշտավայրները կը բնակին . հարա-  
ւային արևելեան կողմը կ'իյնայ կոր-  
ժամ բարբեր դաւառը , որուն մէջէն  
կ'անցնի կապոյտ Նեղոսի ճիւղերէն մէ-  
կը . Դաքազզէ գետն ալ զԱմհարա  
Դիկրէն կը բաժնէ : Հիւսիսային Եթով-  
պիայն , որ հին ատենը Շօայի կամ Հա-  
րաւային Եթովպիոյ հետ միացած էր ,  
որ է մասն հին Եթովպիոյ , կարմիր ծո-  
վուն մուտքին վրայ կ'իյնայ , Պապ-Ել-  
Մանտէլի նեղուցին մօտ : Եթովպիայն  
հիւսիսէն դէպ 'ի հարաւ գրեթէ 600  
քիլոմէտր երկայնութիւն ունի , և 400  
ալ լայնութիւն արևելքէն դէպ 'ի արև-  
մուտք : Գաղղիոյ հաւասար է մեծու-  
թեամբ և Զուիցերիոյ պէս ալ լեռ-  
նոտ է :


Կարմիր ծովէն և Հնդկային Ովկիա-  
նոսէն բաժնուած է ցած ափունքով մը  
100 կամ 150 քիլոմէտր լայնութեամբ ,  
և լեռներու դօտեաց ստորոտէն կը սկը-  
սի , որք պարսպի մը պէս երկու կող-  
մէն կը պատեն բոլոր Եթովպիայն : Այս  
ծովափնեայ ցամաքը Արաբիոյ իշխա-  
նութեան տակն է և Օսմանեան տէ-  
րութեան հպատակ , որով ծովէն ուղ-  
ղակի չկրնար մօտեցուիլ : Մասսովայի

նաւահանգիստը, որ Արաբացւոց մասին մէջ կ'իյնայ, Եթովպիոյ հետ եղած յարաբերութեանց գլխաւոր կէտն է. բուստէ կղզի մըն է, չորս զիէն բուստեայ ժայռերով պատած, և կեղրոն է ծովափնեայ ընդարձակ վաճառակահնութեան, ընդ մէջ մօտակայ եզերաց և գլխաւորապէս ճիտտէի հետ, որ Մէքքէի և Եամպոյ վաճառաց ընդունարանն է: Արևելքի միւս ամէն քաղաքաց պէս Մասսովայն ալ աւերակ կերպարանք մ'ունի, աղտոտ և օձապտոյտ փողոցներով:

Եթովպիայն դէպ 'ի հիւսիս և դէպ 'ի արևելք՝ սահմանակից է եգիպտական գաւառաց՝ Սուտանի և Սեննարայ, ուսկից կու գան, ըստ վերջին քըննութեանց անգղիացի Սամուէլի Պէքըրայ, Նեղոսին օժանդակ գետերը: Կապոյտ Նեղոսը որ խարթումի մօտ՝ ճերմակ Նեղոսին հետ կը խառնուի, մասամբ մը կը շրջապատէ հիւսիսային արևմուտքը: Չորս կողմէն Օսմանեան տէրութենէն և թափառական ցեղերէ շրջապատած է, որք միշտ թշնամի են իրեն: Եթովպիոյ քաղաքական վիճակը շատ խեղճ է. օրինակ մըն է ազգի մը որ ժամանակաւ համեմատաբար իր մօտակայ ազգերէն աւելի մտաւորական զարգացման հասնելէ վերջը, յետախաղացութեան վիճակի մէջ կ'իյնայ բռնակալութեամբ և անիշխանութեամբ: Կառավարութիւնը կալուածական է ինչպէս 'ի ճարոն. իշխանները կէս անկախ վիճակ մ'ունին բաւական զինուորական զօրութիւն ունենալու իշխանութեամբ. այսպիսի հանգամանաց մէջ ազգային սահմանադրական կառավարութիւն ունենալը անկարելի է, և ստէպ ներքին պատերազմները բարբարոսական վիճակի մը մէջ կը ձգեն զայն:

Եթովպացիք չորս հինգ միլիոնի կը հասնին: Աղեքսանդրիոյ պատրիարկաց ձեռքով քրիստոնեայ եղած են, հիմա եւտիքական են. բայց կ'ըսուի թէ վերջերս թէոգորոս կայսրը կաթողիկէ հաւատքը ընդունեցաւ: Մէջերնին բաց-

արձակ իշխանութիւն մը չկայ. երկիրը երեք կամ չորս զանազան տէրութիւն բաժնուած է: Ամհարան և միջին գաւառները թէոգորոս Նեկուսին ձեռքն են որ ինքը զինք թագաւոր թագաւորաց կ'անուանէ: Արդի ճանապարհորդաց նկարագրութեանը նայելով թէոգորոս գրեթէ քառասունը հինգ տարուան կայ, զօրաւոր կազմութիւն մը ունի, չափաւոր հասակ և արթնամիտ գծագրութիւն: Իր ցեղը Սողոմոնէն կը համարի Սաբա թագուհիէն ինչած. և իր ցեղին առաջին թագաւորին Մէնիլէք անունը կու տան: Թէպէտ ինքը քսան տարի առաջ Կոնստանտին մէջ փողոցը քուլքոյ կը ծախէր, և իր անունը Բասա էր, բայց կտրիճ մարդ մը ըլլալով զինուոր եղեր էր և կամաց կամաց իր կողմնակիցները շատցնելով հին թագաւորին թուր իրեն կին առաւ և անունը փոխեց թէոգորոս Բ դրաւ և քանի մը անգամ իր հակառակորդաց հետ զարնուելով՝ բոլոր գաւառին տէր եղաւ: Գահը ձեռք ձգելէն անմիջապէս վերջը, կանոնաւոր բանակ մը ձևացուց. զէնքերը կաֆայթի զինարանէն ելած են, որուն աշխատաւորները Գերմանացիք են: Աւազակաց խումբերը ջնջեց, որք իրենց աւարառութեամբ բոլոր լեռները կ'ապականէին. պատերազմի մէջ ձեռք ընկողաց տանջանքները վերցուց և վաճառականութիւնը բազմաթիւ արգելքներէ ազատեց: Բնութեամբ խիստ բռնաւոր և կասկածոտ է, վրան շատ անգթութիւններ կը պատմեն. կասկածաւորութեամբ Անգղիոյ հիւպատը բռնեց բանտ դրաւ. և որչափ անուշութեամբ ջանք եղաւ խնդիրը լուծելու և բանտարգեալքն ազատելու՝ ճար չեղաւ: Մինչև Երուսաղեմի Հայոց Եսայի պատրիարկը ինչպէս նաև Կոստանդնուպօլսի Պօղոս պատրիարկը, Անգղիոյ հրաւիրմամբ, յորդորական թղթեր գրեցին, զորս ազգային լրագիրք հրատարակեցին, թէոգորոսին չգիշանելով բռնադատեցաւ Անգղիա զէնք ձեռք առնելու:



Տեպրա-Թասպոր, Քեոդորոսի դղեակը:

Այս արշաւանքը յարմար առիթ սեպելով Անգղիացիք ուսումնական ընկերութիւն մ'ալ բանակին հետ խաւրեցին, որ արևելեան Ափրիկէի այս մասը՝ որ քիչ քննուած է՝ լաւ մը հետազոտեն: Հեռաւոր և եւրոպական կենաց հարկաւոր ամէն բաներէ զուրկ աշխարհքի մը մէջ արշաւանք ընելու համար շատ նիւթական պիտոյից պէտք կայ. ուտելիք, ձիոց համար խոտեղէն, թնդանօթք, պատերազմի պաշարք, շարժական հիւանդանոցք, տեղափոխութեան և բանակադրութեան կարևոր նիւթք. ամենամանր նիւթ մ'ալ պակսի՝ կրնայ բոլոր արշաւանքը փուճ հանել:

Ջորայց և ձիոց մեծ մասը Հնդկաստանի Անգղիացոց երկիրներէն առնուեցաւ, որք և աւելի վարժած են արևադարձի կլիմայից: Ջորիները որ այն

պիսի անհարթ երկիրներու մէջ տեղափոխութեանց յարմար են՝ Եզիպտոսէ գնուեցան, և թնդանօթաձիգ զորաց սնտուկները դիւրատար մեծութեամբ մը շինուեցան: Ջիոց կերակուրին համար Եւրոպայէն եկած չոր և սխմուած խոտով պաշար դիզեցին որպէս զի չըլլայ որ հոն մարգագետին չգտնելով՝ անկերակուր մնան ձիերը: Հիւանդանոց նաւեր, ձի տանելու և պաշարաբարձ նաւեր ծովով բանակին ետևէն կ'երթան: Ջորաց միւս մասն ալ Անգղիայէն կու գայ, կամ Սիւէզի ճամբով, կամ Բարեյուսոյ գլխէն և Ուլայի մօտ Ատուլիզի ծոցը՝ ի Հնդկաց եկած բանակին հետ կը միանան: Մասնաւոր քննութենէ վերջը յարմարագոյն սեպեցին այս նաւակայքը, որ Մասսովայի նաւահանգրատէն ապահով է, նաւերը կրնան Ատու-

լիզի զառ 'ի վեր ծովեզերաց մինչև 500 մեղր մօտենալ, և հոնտեղուանք առատ աղբուր մըն ալ կը բղխէ: Զօրաց գալէն առաջ ընկերութիւն մը զնաց տեղը ճանչնալու, ընտրելու: Շիտակ կոնտար մայրաքաղաքին կամ Տէպրա-Թապորի Թէոդորոսի բնակութեան վրայ պիտի քալեն: Դրուած պատկերն Թէոդորոսի այս սլալատն է զոր Բորդուգալցիք շինած են. քառակուսի է ձևով, սպանիական-մաւրիտանացի ճարտարապետութեամբ:

Ուլլայէն դէպ 'ի կոնտար 250 քիլոմեղր ճամբայ կայ ընելու, Դիկրէի մէջէն քալելով. լեռանց մէջ ճամբայ չկայ, բայց 'ի հեղեղատներու անցքերէն, անոր համար բռնակիր կենդանեաց համար սակրաւոր զօրականները ճամբայ պիտի բանան: Քանի մը կիրճերու մէջ ալ, ինչպէս Թէքոնտայի և Քումկլի, ուսկից զօրքերը ստիպուած են անցնելու՝ երկու բարձրաբերձ ժայռերու մէջէն է ճամբան:

Թերևս Անգղիացիք օգնականներ ալ գտնեն իրենց Թէոդորոսի թշնամի ցեղերուն մէջ, որ շրջակայ տեղուանքը կը կենան, ինչպէս կալլա ցեղը, Քասսայի իշխանը՝ որ Դիկրէի կառավարն է: Ապագայն պիտի յայտնէ մեզի այս պատերազմին վախճանը, որ 100 միլիոն ֆռանգէն աւելի պիտի արժէ Անգղիոյ: Փափաքելի է որ նորանոր ծանօթութեամբ աշխարհագրական ուսմունքն ալ ճոխանայ:

Յ. Ռ. Է.

**ՍՈՒԷՉԻ ԶՐԱՆՑՔԸ**

Անգղիացի ճանապարհորդ մը Սուէզի ջրանցքին մեծ ձեռնարկութեանը վրայ նորերս հետեւեալ տեղեկութիւնը կու տայ:

Պոմպէ երթալու համար, հասնելով Աղեքսանդրիա, դեռ քանի մը օր ունէի Սուէզ գտնուելու համար, և որովհետեւ Բարիզ լսած էի թէ Սուէզ զնա-

ցող ճամբորդները կարող են դիւրաւ Բորդ-Սայիտէն ջրանցքով երթալ, անոր համար ուզեցի ես ալ այս ճամբան բռնել:

Վերջի ամիսներս արևելքի գծերուն վրայ գտնուած Գաղղիոյ, Ռուսաստանի, Աւստրիոյ և Տաճկաստանի շոգեւորները կայան մը հաստատեր են Բորդ-Սայիտի նաւահանգստին մէջ, և որովհետեւ գոնէ շաբաթը մի անգամ շոգեւոր մը Բորդ-Սայիտի նաւահանգստէն կ'ելլէ դէպ 'ի Աղեքսանդրիա, անոր համար ես ալ մէկ երկու օր սպասեցի Օլկա ուս շոգեւորուն որ կը պարաստուէր դէպ 'ի կոստանդնուպօլիս երթալու: Շոգեւորուն մէջ բաղդով Աղեքսանդրիայէն հայրենակից մը գրտայ, որ ինքն ալ իմ ճամբորդութիւնս պիտի ընէր: Քսան ժամ ախորժելի նաւարկութենէ ետե՛ հասանք Բորդ-Սայիտ: Քիչ մը հեռաւորութենէն կը տեսնուի այս նորածին քաղաքին կարևորութիւնը. թանձր ծուխ մը իր ծոցէն դէպ 'ի երկինք կը բարձրանայ և նաւահանգստին մէջ բաղմութիւն շոգեւոր ժողովը մեքենաներու և նաւածիգ նաւերու անդադար կ'աշխատին:

Նաւահանգստին մուտքը պաշտպանուած է արուեստական խոշոր քարերէ մեծ ամբարտակով, որ մէկուկէս մղոն դէպ 'ի ծով կը յառաջէ: Մեծամեծ խճահան մեքենայք կ'աշխատին ջրանցքը փորելու, որուն հողը հեռուն կը փոխադրեն՝ դէպ 'ի ծով շոգեւորժ նաւակներ: Օլկա նաւը, որ գրեթէ հազար տակառաչափ կը տանի, ձգեց խարիսխը քաղաքին դիմացը, և ցամաք ելլալնուս պէս առջևնիս գտանք Գաղղիոյ մեծ պանդոկը (Grand-Hôtel): Գիշերը անցնելու համար բնակարաննիս ապահովելէն ետքը, զնացիկք տեսնելու քաղաքին գլխաւոր տեղուանքը: Բորդ-Սայիտի քաղաքը երկու բառով կրնայ նկարագրուիլ, վասնզի ապագայ մեծութեանց դիտմամբ կանգնուած է: Բնակիչն է 8000 Գաղղիացիք, իտալացիք, Յոյնք և արևելցիք, որոնք հազար փայտաչէն տուն կը բնակին, որոնց ար-